

ԱՅԼԵՆԱՅԼԵ

Ներկայ տարեցոյց Տարուստ է նաև յա-
ջող լուսանկարներով եւ պատկերներով (ընդ
ամենը 154) եւ այն՝ մեծաւ մասամբ Տայ կենսա-
բէն: Մեծ. Հրատարակիչն իւր գեղեցիկ սովոր-
ութեան համաձայն տարեցոյցիս ետեւն կցած է
— 1912ին — հանգուցեալներուն մահացու-
ցական եւս, իւրաքանչիւրին համառօտ կենսա-
գրականով մը:

Մենք ի սրտէ յաշնողութիւն կը մաղթենք
Մեծ. Թեոդիկին, որ իւր Ամենալուսաբոյն
գեո. երկայն տարիներ ապրի, աճի, ու ծաղկի.
Vivat, crescat, floreat!

Հոս հարկ կը զգանք փոքրիկ դիտողու-
թիւն մը ընել Ատրուշանին Յարգ. գրագետը
Ամենալուսաբոյն (էջ 116) մէջ հրատա-
րական լուսանկարին նկատմամբ սխալման
մէջ է. այն լուսանկարն ոչ թէ Սայաթ Նովան,
այլ Պերոս Մատթեան Անյոնն կը ներ-
կայացընէ:

Այս երկու անձնաւորութիւնները ժամա-
նակագրական կարգաւ ալ իրարմէ բաւական հե-
ռու կ'իյնան, այնու որ Սայաթ Նովա 1795ին
(տես Սայեանթ Նովա յառաջաբան ՃԲ Գեորգոս
Անիվարգեան), Աղա-Մահմա-խանի Թիֆլիզ
գրաւելու ժամանակ անոր զօրքերէն նահատա-
կուեցաւ բերդի (այժմեան Ս. Գեորգ) եկեղե-
ցւոյն մէջ: Բայց աստի Սայաթ Նովա ընտւ զե-
նուորակն չէ եղած, որչափ որ իւր կենսք
մեղէ ծանօթ է: Սայաթ Նովա ի բնէ օժ-
տուած տաղանդով կը նուիրէ իրօքները աշու-
ղական կենսքին, ապա զընչալով կ'որոշէ կրօ-
նաօրիւն, կը մտնէ Հաղթատու Ս. Նշանի վանքը,
սակայն կ'անցնին տարիներ եւ դիպուածի
մը առթիւ վերստին կ'ընդգրկէ աշխարհական
կենսքը մինչեւ մահը: Իսկ Պ. Մատթեան Անյոն
1870 կան թուականներուն ապրող պարզ զօրա-
պէս (capitain) մըն էր, ինչպէս որ լուսանկարն
ալ՝ զննուորական համադրեսով զայն կը ներ-
կայացընէ:

Հ. Յ. ՏԻՐ-ՄԱՐԿԱՐԵԱՆ



1. Մեկնութիւն ստորագրութեանցն
Արիստոտելի: Էջփածոն Տ. 1939 Չեռասի
վրայէն Յ. Մանանդեան հրատարակեց վերջերս
Արիստոտելի ստորագրութեանց Մեկնութիւնը (Ս. Պե-
տերբ. 1911. հմմտ. Հափ. Ա. 1912, էջ
684—86): Գործոյն սկիզբը կը պահի (տես էջ 1),
իւր թուով մը թերի ըլլալով Էջփածոն միակ
օրինակը: Այս պակասը կարեւոր մաս մը՝ գոր-
ծոյն խորագրերը կը բովանդակէր, ուսկից կա-
րելի պիտի ըլլար իմանալ թէ Տայ թարգմա-
նութիւնը օրին կ'ընծայէ Մեկնութիւնը, Էջփա-
սայ, թէ ուրիշն մը:

Մտաւոր կ'ընծի որ այս գործէն կայ օրի-
նակ մը Նիկոսիայի (ի Նիկոս) Ս. Աստուածածին
եկեղեցւոյ թ. 16 Չեռագրին մէջ: Այս ձե-
ռագրին վրայ համառօտ տեղեկութիւն մը կը
գտնենք՝ «Լուսաբեր գրական հասարակոյնի
մէջ (տպ. Նիկոսիա, 1903, էջ 42), ուր կ'ըսուի
թէ այդ Չեռագրին հասարակոյն մ'է այլեւայլ
գրութեանց եւ կը բովանդակէ ի մէջ այլոց՝
«9. Մեկնութիւն ստորագրութեանց Արիստո-
տելի» Բարեբախտաբար Չեռագրին նկատմամբ
ունիմ ի ձեռին աւելի մանրամասնութիւններ,
զորոնք աւանդած է Հ. Արթ. Եսգութեան,
որ տեսած է զայն 1856, Ա. Գոստոսին, Նիկոսի
այցելած ժամանակ: Հ. Եսգութեանի տեղե-
կութեանց համաձայն հաստատու խորագրեր է.
Միւս այլ մասն մատնիս պարապի «Յաղագս
տասն ստորագրութեանց եւ լուծմունք ստոր-
գութեանցն» «գրածեալ մէն մի մասն. լուծ-
մունք աշխարհագրոցն Արիստոտելի, որ է շուրջ
5 թերթի»:

Ա'արժէ ուսումնասիրել այդ Չեռագրերը,
որ նաեւ ուրիշ կողմանէ ալ հետաքրքրական
է. հոն կան նաեւ հետեւեալ գրութիւնները...

7. Ժողովարան մեկնութեան պատմութեան,
զոր միշէ Գրիգոր Աստուածաբան ի ձառի
ձկրութեան ճեառն (= Նոնոսի ընծայուած
Մեկնութիւնը, Տրտ. Յ. Մանանդեան, Մար-
բութբ. 1905): 8. Պիսիպիայ իմաստասիրի Վե-
ցարեայ (Վենետիկի 1898ի հրատարակու-
թիւնը թերատւ ձեռագրէ եղած է): 10. Ղեկնոս
կրանաւորի . . . վասն Ե. պատրիարքացն աթո-
ւոց (Տրտ. Ն. Քինկ. Էջմ. 1903): 11. Վերջին,
Աթմասի, Շնորհաւոյ, Ուրփիէի նամակներն՝
իմ մէկ գիմուսն այս մասին անպատասխանի
մնաց:

Հ. Ն. Ա.

2. Դիտողութիւն մը: Տեսնը « Զանդէս Ամօրեայ »-ի 1912, էջ 654, Նշեմքերի թիւին մէջ որ Դոկտ. Վահրամ Ե. Թորգոմեան խօսքը Մաղաքիս դպիր շէվա՛հիբճեանի ժամանակագրութեան երկու յիշատակարաններուն վրայ չհիմնելով՝ իր ծանօթագրութեանց մէջ կրտէ թէ « Զրոնդ Ասատուր եւ Հ. Իսահակ Վ. Սրուպեան իրաւունք չունին գրելու որ Վ. Պոսոյ առաջին Տայ ապարանը հաստատուած էր ի քարակէտրիկ ընդ հովանեա Ս. Կիկոյալոս եկեղեցւոյն, քանի որ որոշ շէ յիշատակարաններուն մէջ թէ յիշեալ եկեղեցին Վ. Պոսոյն է թէ Կէտրիկիները »:

Դոկտորը իւր այս յաւանոտ վճիռին մէջ անշուշտ կ'անհարկէ Սրապեանի այն յօդուածը, զոր գրեց հայկական ապագրութեան 400 ամեայ յօրեխանին տոթիւ Ջարգարեան եղբարց պարբերաբար հրատարակած Յիշատակարանին մէջ « Արգար դպիր Թոնտառեցի եւ իր որդին Սուլթանշահ, վերնագրով: Պէտք է գիտնայ սակայն որ Սրապեան իր յօդուածը աւարտելէն ետքը՝ Ջարգարեաններուն յանձնած է ձեռագիրը, որուն վրայ ապագրեալն մէջ կը տեսնէ որ յապաւուճեք եւ յաւելուճեք եղած են, որոնց համար չի կրնար պատասխանատու ըլլալ երեքը, վասն զի նա այդ գրութեան մէջ Սուլթանշահի նամակին պարունակութեամբ միայն զրոնշած էր: Սրապեան այր, ինչպէս եւ ուրիշ ոչ մի բանասէր, իրաւունք չունի անորոշ իրնդիրները պատգամատուութեամբ որոշելու, եւ ոչ ալ թուականները կանխելու կամ յապաւորելու առանց վաւերագիր մ'ունենալու ի ձեռին՝ լուս համոզուած ըլլալով որ պատմութիւնը բանաստեղծութիւն չէ:

2. ԻՍՍԷԱՎ Վ. ՍՐԱՊԾԱՆ
Սրաքան Անտանան:

3. Յովնաննեանի Երեսնամեակը: Ինչպէս Հանդիսի անցեալ տարուան Զ. (էջ 330) թուին մէջ յայտարարած էինք, Ե. Յովնաննեանի ուստահայ բանաստեղծին գրական գործունէութեան երեսնամեակը պիտի տեսուէր Նոյն տարին Յուն. 2ին նախաձեռնութեամբ Եջմիածնի Պէրդեան շմարանի ուսուցչական մարմնոյն, որուն անդամակցութեան մէջ գործած էր երկայն ատեն համբաւաւոր բանաստեղծը: Սակայն գծբախտաբուսուցչական մարմինը իր ստանձնած մեծ պարտականութիւնը չկատարեց: Այժմ ուրխութեամբ կ'իմանանք, որ Բագուի մէջ,

ուր կը գտնուի ներկայիս նաեւ Յօրեխարը, յօրեխանական նոր յանձնագրով մը կազմուած է, որ մտադիր է կատարելու բազմաբգիւն բանաստեղծին Յօրեխանը՝ այս տարի 27 Ապրիլին:

Նամագրութիւնն այս առթիւ կրկնելով վերտին իւր ամենաջերմ եւ անկեղծ շնորհաւորութիւններն, կը մաղթէ որ Մեծ, Յօրեխարին երեսնամեակներուն յարգոյն 50 ամեակները վասն զի՝ « արժանի է մշակն վարձու իւրոյ »:

ԽՄԲ. «ԱՆԴԻՍԻՍ»



ՄԱՅՆԱԳԻՏԱԿԱՆ

ՅՈՒՅՈՒ ԵՐԻՐՊՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԳՐԱՆԵՐԸ 1896—1910

(Երեսնամեակ)

* 1061. H. U. — Die deutschen Ausgrabungen in Boghaz-Koi: Allg. evang.-luth. Kirchenztg. 41, p. 830f.
 1062. Hadjian Isaac, archevêque de Sebaste et Tokat. — L'œuvre de Saint Blaise. Rachat du Saint Tombeau de Saint Blaise. Vienne, Impr. des P. P. Méchitharistes, 1902. 6°, p. 8.
 1063. — — — Erzbischof von Sebaste und Tokat. — Das Werk des heil. Blasius. Wiedererwerbung des heil. Grabes vom heil. Blasius. Wien, Mechitharisten, 1902. 8°, p. 8.
 [Նոյն գերմաներէլ:]
 1064. Hadji Vesvese. — Ein Vortrag des türkischen Meddahl's Nayif Efendi, nach dem Original in armenischen Lettern lateinisch umschrieben, zum erstenmal ins Deutsche übertragen und mit Anmerkungen herausgegeben von Dr. Hermann Paulus. Erlangen, M. Meneke, 1905. 8°, p. XXIII, 67. M. 1.20.
 [Բնագր. Ethnogr. oboznenie 1905, p. 264 f. (Gorolevski).]
 1065. Hadjidjè-Zennour. — La vérité vraie sur les "Désanchantées". Le Figaro 55 (1909), Nt. 355.
 1066. Hagopian Hovhan. — A pocket dictionary (English—Armenian). Boston, "Ararat" publish Co. 1902. 12°, p. 292. Price: 50 cent.
 [Տիւ նախ Լայրնը զոց մէլ:]
 1067. — — — The Relations of the Armenians and the Franks during the Reign of Leon II. 1186—1219. Reprinted from "Armenia", Feb. and Mars 1905. 8°, 39 p.
 [Բնագր. «Շիրակ», 1905, Թ. 6 (Վ. Թ.):]
 1068. — — — The Russification of the Armenians: Armenia (Bost.) I (1905), Nr. 7, p. 87—43; Nr. 8, p. 20—26; Nr. 9, p. 33—7.